

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱԼԹՐՆՃԸ-ՍԷՆԵ

(1866)

ՆՈՒՄԵՐՈ - 451

1787-ՃԵՄԱԶԻԼ ԷՎԱԵԼ Է

ՍԵՊՏԵՄԲԵՐ 1

ԱԼԱՖՐԱՆԿԱ 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԱՍԻՌԱՆԻ 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ ԲԵՆԶԵԿՄՊԵ

ԹԷԼԵԼՐՖ

ԼճԻՐԻՍ 8 ՍԵՊՏՈՒԳՈՍՏ 29 7/8-30 1/4

Իւրրբատան կէլն թէլն զրաֆ իսպաղէրէրի պիր գաչ մատոտէտէն իպարէթ աիր :

Պրանտա վէ Լւսթրիա, աքբէրինէ վէ սիլահլարնա եէնիտէն նիզամ վէրիպ աքբէրի էքսիլթէճէք եէրտէ արթըրմագտա տըրըր, պու իսպէր Լւսթրիա հազգընտա զայէթ թաաճիւպէ շայեան պիր քէյֆիլէթ աիր :

Բրուսիա տէլլէթի պիր թէրաֆտան զապթ իթտիլի մէմալիքլէրի միլլէթ մէճիտինէ թաատիգ իթտիրիւպ, տիկէր թէրաֆտան զապթ իտէմէտիքլէրինտէն տէ ճէնկ մասրաֆը վէ սալըր իմթիազաթ մաթլուպ իթմէքան վէ ալմագտա տըր :

Մէքսիգօ իշէրի ֆէնա կէօրիւնիւր, վէ օրատա օլան Պրանսըր աքբէրի եալաշ եալաշ թօլլանըպ Պըրանսայա ալաթ իթմէք իւզըն տիր : Պրանսըրար Մէքսիգօտան չըգարգպան սօղրա, իմքէրաթոր Մագսիմիլիէն նէ գատար վազըթ Մէքսիգօտա սուրապլիլէճէք, նամալիւմ պիր շէյ տիր :

Թմա մէսէլէսի քէզպլէք թէզէքքիւրէ գօնուլաճաղընտան, պիւթիւն Լւրոբանըն արգգաթը պու մուհիմմ մէսէլէ իւզէրինէ տախի տալլէթ օլոււնմագտա տըր :

Պիզէ շու արայըգ էն պէօյիւք զայլէ Կիրիտ մատտէսի տիր, վէ պունա մէրպուլթ օլան վէ Տոււմէլիտէն կէլն պազը իխթիլալ սէսլէրի :

Իշ շիմօի Մուսթաֆա բաշանըն էլինտէ տիր : Միւշարալէյհէ նէ թալիմաթ վէրիլմիշ հէնիւզ րէսմէն մալիւմ տէյիլ իտէ տէ պազը զազէթալէրին նագլինէ նազարէն շու վէճհ իլէ իմիշքի, բաշայը միւշարալէյհ իպթիտա պիր սուլհ եօլու արայըպ Ինշալէլահ մուվաֆֆազ օլաճագ տըր, ֆագաթ օլմատըրը հալտէ վաւրաճագ տըր : Հէր նէ գատար մէմուլ իթմէգսէք տէ, Կիրիտ վուրուլտուզու հալտէ, էքէյի գանլը մուհարէպլէր օլաճագ կիպի կէօրիւնիւր : Օրպալար եիրմի պէշ պլինտէն զիտտէ տիր տէնիր, վէ ասաքիրի Շահանէ վէ Մըսրեյէ, եէնի կէօնտէրիլէնլէր իլէ պէրապէր օթուզ պինէ պալիզ օլուր տէնիր, պըրագալըմ եէրլի Բալամլարտան սիլահլանըպ, պաշը պօզուգ հիլէթին տէ ասաքիրի նիզոմլիլէյէ եարտըմ իտէնլէրի, վէ շիւնքի զօրպալար թօփ

Իշպու Տուղնամէ հաֆթատա իրի տէֆա, Էանի սաղը գէ րէնշէմպէ կիւնլէրի նէշը օլոււնաճագ տըր : Փխաթը՝ Արիթանէտէ Մէճոււայը Հալաթիտէ աղօթաթ օլանլար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթըր ալթը 30 զուրուշ տաւր : Աղօթաթ օլմայանլարա սէնէլիլ 60 վէ ալթըր ալթը 35 զուրուշ տաւր : Տաշալարտա, բօթա իւճրէթի իւզէրիլիլ օլարագ, Մէճոււայա աղօթաթ օլանլար իշիւն սէնէվի 60 զը ալթը 35 զուրուշ վէ աղօթաթ օլմայան իշիւն սէնէվի 70 վէ ալթըր ալթը 40 զուրուշ տաւր :

պիր եկրոտ օրմայրպ, տաղարտան վե թէբէլէրոտ տաղընրգ օլտու գլարըն տան, պիր վուրու շիլէ տե պիթմէզ զանն իտէրիզ. Ալաճ վեբէ տե իշ պուրալարա գալմայայրտը: Կիրիտը լէր Աթինա զագէթուլարընա բէբ չօգ շիբեպէթէր եաղորդրպ, պու զագէթալէր տախի պիւթիւն Լէրոբայը տօլաշմագ տա օլտու գլարընտան, Կիրի տին իտարէյի տախիլիյէսի հագգընտա Լէրոբայա ֆէնա սեպէր կիտիպ մաթ պուաթըն էբսերի պու իտարէի թագ պիհ իթմէբոտ տիր:

Թաֆսիլաթը Սէճմուտա:

— Սէմէբէթէյն վոյլօտաար բրէնո շօհէնձօլէրնին Լսիթանէյէ կէլէ սի մէմուլ օլունանտան զիտտե եագըն կէօրիւնիւր վէ բրէնսը միւշարալէյ հին իգամէթի իշիւն Լէնի բէօյ պա շննապի միսաֆիրտանէ (սապըգ Ղէ զպիլիլի եալըսը) տեօշէնմէբոտ տիր տէնիր:

Իրէնս իլէ Պապը Ալի պէյնինատ օլան միւշբիլաթըն քիւլիսի հալ վէ թէսիլիյէսի օլմուշ տուր տէնիր. վէ պիր իքի աֆագ թէֆէր իլշիբիլէր գալմըն իտե տե օնպարաա բրէնսին վիւրուտինտե գօլայ թէսիլիյէ օլունաճագ կիպի տիր:

Իրէնսին սիբբէ պոսամագ մաթլու սի հագգընտա շու գարար վէրիլմիշ տիր քի տէնիր: Իրէնս եալընրգ պա Գըր սիբբէ պոսապիլսին, վէ պիր թէրաֆընտա մու թլագա թուղրայը զարբայը հագրէթը Փատիշահի պուլուն:

սուն. պու իմթիագ Սլորպ պէյննե տախի վէրիլէճէք տիր տէնիր:

— Սէրիգատան կէլէն գօրվէթէ վէ գօմանտանը վէ զապըլթանընա պեօյիւք իքրամլար օլմագ տա տրը:

Լյէիլէր վիգիթալէր վէրիպ, գիսա ֆէթլէր վէրմէքոտ տիր. կէմիյէ հեր կիւն իսթէյէն կիտէպիլիլի վէ կէօրէօ ճէք շէյ տիր տէնիր:

Սէրիգա Վօմօտօրու իլէ զապըլթանը զաթը հագրէթը Հահանէյէ տախի իպրագ օլունաճագլար, վէ պու կիւն եարըն գաբուտան բաշա հագրէթլէրի տախի քէնտիլէրինէ Սահ մուտիյէ տէրունիլտե պիր զիաֆէթ վէրէճէք տիր:

Վօմօտօր բագար եա բագար էր թէսի կիւնիւ, կէմիսինտե պիր պարօ վէրիպ, պիր իքի կիւն սօղրա Աք տէնիլլէ ալտէթ իտէճէք տիր:

Սիլէննա Սիթիթարեան րահիպէրինին, Բանգալտի ճիվարընտա միւճէտտտէտէն թանգիլմ իթտիլիլի կէճէլի կիւնտիւզի մէկթէպ, իշպու իու մի սեպտեմբերին պէշինձի բագար էրթէսի կիւնիւ աչլուճագ, վէ գլասլարա վէ տէրալէրէ պաշանաճագ օլտուղունտան, շակիրտանըն ֆամիլեալէրինէ խասսէթէն խապէր վէրիլիլի քի, եէվմը մէզպուրոտ չօճու գլարը մէկթէպը մէզպուրէ կէօնտէրմէյէ հիմմէթ իթսիլիլիլի:

ԻՔՍՔԻԻԲԵԱԹ ԱԷ ՆԱԳՏ	ՍԱԼ 30 ՕԴՕՍՏՍՍ			ՉԱՐ ԸԱՍՊԱ 31			ԲԵՆՉԵՄՊԵ ՍԵՊՏ. 1	
	Սապահ	Էօլէն	Ալլագա	Սապահ	Էօլէն	Ալլագա	Սապահ	Էօլէն
	Մէճիտիլէ լրա 2րշ. Տէրունաթը ումու միլէ թահիլլէ լաթը 100 առէտ ինիլիլիլի եա. իտո 110 առէտ վրոյլի Օսմա. նինն պէհերի:	102 30	102 30	102 20	102 20	102 20	102 20	102 20
	37 20	36 12	35 28	35 20	34 30	35 18	35 20	35 30